

Յաղթանակ Victoire

HAGHTANAG
LA VICTOIRE
1 Décembre 2008,
No 1 - Թիւ 1
ՅԱՂԹԱՆԱԿ
1 Դեկտեմբեր 2008,

ԴԷՊԻ ՅԱՂԹԱՆԱԿ—TEBI HAGHTANAG—périodique— bulletin d'information

«Մէկ Ազգ, Մէկ Մշակոյթ եւ Մէկ Եկեղեցի»

Հայաստանի Հանրապետութեան 17 տարիներու նորանոր ժամանակաշրջաններու անկախութեան ընթացքին մի քանի անգամներով, Մայր Հայաստան եւ Սփիւռս Աշխարհ լուսեցաւ վերնագիրին մէկ մասը : «Մէկ Ազգ, Մէկ Մշակոյթ» գաղափարը, ադամանդեայ գաղափար մըն է որ կարիքը ունէր բիրեղացումի, իրականացուելիք եւ բայց հեռանկարային ծրագիրներով, զործունեայ եւ իրապաշտ քայլերով, հետեւողական եւ քննական մօտեցումով, պատրաստակամ եւ պատասխանատու խումբերու աշխատանքով :

Բայց հանդիպումները որոնք կազմակերպուեցան, համագումարները որոնք զումարուեցան, վեհաժողովները որոնք տեղի ունեցան, «նառախօսութենէ» անդին քայլ մը առնելու իսկ չծառայեցին : Այդ խորհրդաժողովները եկան միայն յայտարարելու բարեացակամութեան եւ լաւատեսութեան ապրումները մասնակիցներուն, որոնք, հաւաքուած Արարատի փէշերուն յագեցած հայրենաբաղուցեամբ, մոլորուած ազգայնական բուրմուկներով, եւ հմայուած ինքնագովութեամբ, բաւարարուեցան անզործնականութեամբ, ի վնաս նպատակին ու հեռանկարնարուն :

Հայ ազգը, իր պատմութեան ընթացքին, գրկուած ըլլալով դարեր շարունակ կեդրոնական պետականութենէ, փորձած է կառչիլ միանշանակ խորհրդանիշներու : Մէկ Հայրենիք, Մէկ Լեզու, Մէկ Եկեղեցի :

Բայց նակատագիրը եղած է տարբեր : Հայրենիքը կտոր-կտոր : Գրաւուած հողեր. Ազատագրուած հողեր : Լեզուն երկտեսակ : Աշխարհաբարի Մեսրոպեան քերականութիւն եւ միւսը : Եկեղեցին երկզուիս : Ամենայն Հայոց ի էջմիածին. Մեծի Տանն Կիլիկիոյ ի Անթելիաս :

Առաջին երկու մարգերուն մէջ մերձեցումը ակներեւ է : Հայաստան-Արցախ-Սփիւռք համագործակցութիւնը, կը միտի տարբեր-տարբեր ռազմագիտական եւ աշխարհաքաղաքական արժէքներ կայացնող հողերու վերաբնակեցմանը : Քերականութիւն ու զրականութիւն որոնք կենդանի են շնորհիւ հայրենի իւրայատուկ տատերուն պէտք է վերադառնան իրենց ակունքը, Մեսրոպի ծոցը :

Գալով Եկեղեցիին, որուն հիմնական նպատակը պէտք է ըլլայ համախմբել հայորդիները իր հովանիին ներքեւ, ըլլալով անոնց հոգեւոր եւ մշակութային ապաստարան, համաշխարհայնացման վտանգին դէմ, 2009ի սեմին կը զտնուի տակաւին 1950-ական թուականները : Ներկայիս դարձեալ, կը տառապի անցեալի ախտերէն : Երբ Հայ Ազգը կը փորձէ կամուրջները ամրապնդել իր գանազան հատուածներուն միջեւ, Եկեղեցին կը շարունակէ «ԹԵՄԱՊԱՅՔԱՐ» :

Ամերիկայի Միացեալ Նահանգներ : Գանատա : Պարսկաստան : Եւրոպայ : Գաղութներ եւ թեմեր : էջմիածնական եւ Անիլեասեան : Նոյնիսկ Միջին Արեւելք, ուր գաղութներու նոսրացումը եւ հայ աշակերտներու պակասէն տառապող եւ փակուող վարժարաններու ապագան, դադրած է «ՀՕՏԱՊԵՏ»երուն առաջնահերթութիւնը ըլլալէ եւ անոնք լծուած են թեմերու զրաւման : Ներկայացուցչական զրասենեակի բացում : Մշակութային կեդրոնի վերածում : Անջատողական գաղափարախօսութիւն : Ժողովրդային պահանջք : Թեմի կազմում՝ Առաջնորդարանով : Ֆրանսացին պիտի ըսէր, déjà vu :

Այս մշակութային տագնապի ժամերուն եւ հազեւոր խորհուրդներէ օրէ օր հեռացող հայ ժողովուրդին արօրեային արդիօ՞ք նպատակահարմար է եւ ընդունելի այսպիսի ժամանակավրէպ պայքար : Ինչո՞ւ այս ազգաբաժան ծրագիրը : Զե՞ որ Մէկ Ազգ, Մէկ Մշակոյթ եւ Մէկ Եկեղեցի ենք :

+

Le 22 novembre 2008, le CCAF organisait une manifestation, devant le Sénat. Ce jour-là la parole était donné aussi aux représentants des associations de jeunesse. Ci-dessous nous présentons l’allocution du porte-parole de NA-ZARPEK « Jeunesse Hentchakian », Enger Saro Silahlı.

« Nous avons besoins de cette loi de pénalisation de la négation du génocide des arméniens. Non seulement pour défendre notre mémoire, celle de nos parents et de nos grand-parents, mais nous avons aussi et SURTOUT besoins d’une loi pour NOUS protéger AUJOURD’HUI et ICI, en qualité de citoyen français à part entière. Et ce n’est pas une loi mémorielle qui permettra de nous protéger.

Car nous sommes des victimes, de manière tout à fait contemporaine, de la politique turc de négation d’état qui propage à travers le monde des théories pour justifier et banaliser les déportations massives d’arméniens en 1915. Pour l’état turc actuel, il n’y a pas eu de génocide. Alors, pourquoi sommes nous ici devant le Sénat français, 93 ans après. Avions-nous le choix de rester sur nos terres ancestrales? Pourquoi pratiquement tous les chrétiens d’Anatolie ont disparu ou émigré un peu partout dans le monde ? Nier le génocide, revient à dire que les arméniens de Diaspora ont décidé de quitter leur terre natale de leur plein gré. Nier le génocide, cela revient à NIER notre identité.

En pénalisant la négation du génocide des arméniens, la France se protège elle même d’une ingérence insupportable qui consiste à diffuser à travers le monde une histoire officielle, qui plus est mensongère. C’est exactement l’idée que conteste le collectif d’historien « Liberté pour l’histoire » pour lequel, je cite, "tout ce qui peut relever d’une histoire officielle est incompatible avec ce qu’est, dans une démocratie, la démarche de l’historien ». Il ne faut justement pas voir cette loi de pénalisation comme l’établissement d’une vérité officielle, d’une reconnaissance ou même d’une certaine compassion, mais plutôt comme une réponse adéquate à une attaque singulière, politiquement motivée, et dont l’ampleur n’a d’égal que son cynisme.

Par ailleurs, faut-il rappeler qu’à Lyon, pas plus tard qu’en 2006, de violents affrontements ont opposés des manifestants négationnistes turcs à des jeunes lycéens français? Doit-on attendre que le comité Talaat Pacha, du nom du bourreau du peuple arménien, qui avait organisé une marche à Berlin en l’honneur de ce « Hitler Turc », récidive ici en France au risque de faire monté d’un cran encore les tensions?

Dans ce contexte, on comprends très mal l’initiative du collectif « Liberté pour l’histoire » qui cherche à abolir les lois dites mémorielles. On se demande d’ailleurs pourquoi ce collectif n’exerce pas justement cette liberté pour répondre aux négationnistes qui sont à la solde du gouvernement turc, plutôt que de mettre des battons dans les roues de la cause arménienne. A cause de ce collectif, le gouvernement turc se frotte les mains, TOUT comme les révisionnistes du Front National qui exige l’abrogation la loi Gayssot.

Notre route est longue, mais la jeunesse est toujours présente et elle entends bien mener le combat jusqu’au bout. Elle était déjà présente en 2000, souvenez-vous, tous les jours pendant 150 jours un sitting avait lieu ici même et avait finit par porter ses fruits. Eh bien la jeunesse était là, et elle est là encore aujourd’hui. Depuis le 15 octobre, elle organise de nouveaux sitting devant le Sénat. »

+

Նոյեմբեր 22, 2008ին, Ֆրանսայի Հայկական Կազմակերպություններու Համախմբման Մարմինը (CCAF), կազմակերպած էր ցոյց մը, Ֆրանսական Մերակոյտին առջեւ : Բեմէն արտայայտողներու շարքին, խօսք տրուած էր նաեւ երիտասարդական շարժումներու ներկայացուցիչներուն : Ներքեւ կը ներկայացնենք, ՍԴՀԿԻ ՆԱԶԱՐԲԷԿ Երիտասարդական Միութեան անունով, խօսք առած ընկեր Սարո Սիլահիլի ելոյթը :

«Հայոց Յեղասպանութեան ժխտումը պատճառ օրէնքը անհրաժեշտ է մեզի համար: Մենք պէտք է պաշտպանենք մեր յիշողութիւնը, մեր անցեալը : Պէտք է պաշտպանենք մեր մեծհայրերուն ու մեծմայրերուն յիշատակը : Պէտք է պաշտպանենք մեր ներկան, հոս, իբր ֆրանսայի քաղաքացիներ : Եւ միայն Յայտարարական օրէնք մը չէ որ կրնայ այդ մէկը կատարել :

Թրքական ժխտողական քաղաքականութեան գոհներն ենք մենք այսօր, քանի ան կը միտի նուազեցնել 1915ի պատահարներուն տարողութիւնը, ինքնաարդարացումի կեղծիքով : Թուրք պետութիւնը կ’ուրանայ Հայոց Յեղասպանութիւնը : Ուրեմն ի՞նչու 93 տարիներ ետք, մենք այսօր կը գտնուինք Ֆրանսական Մերակոյտին առջեւ : Արդե՞օք կրնայինք գոյատեւել մեր նախահայրերուն հողերուն վրայ: Ո՞ր էն Անատոլուի բնիկ քրիստոնեայ ցեղերը : Ուրանալ Յեղասպանութիւնը համազօր է ըսելու, թէ Սփիւռք կազմող հայերը, օր մը, որոշեցին զաղթել իրենց պապեակական հողերէն եւ հաստատուիլ աշխարհի չորս ծագերուն : Ուրանալ Յեղասպանութիւնը կը նշանակէ ժխտել մեր ինքնութիւնը :

Պատժելով Հայոց Յեղասպանութեան ժխտողները, Ֆրանսան արժեք կը հանդիսանայ օտարագրի միջամտութեան իր ներքին եւ արտաքին հարցերուն մէջ: Այս միջամտութեան դէմ է որ կ’ընդիմանայ «Ազատութիւն Պատմութեան Համար» համախմբումը, որ կը յայտարարէ, «ժողովրդավարութեան մէջ, պաշտօնական պատմութեան առնչուող հարցերը, ներհական են պատմաբանի աշխատանքին»: Յեղասպանութեան ժխտումի պատժական օրէնքը չի միտի պաշտօնական իրականութիւն մը հաստատելու, ոչ ալ կարեկցութեան ազդակ մըն է ան, այլ հակահարուած մըն անպատկառ եւ եզակի ժխտումի քաղաքականութեան :

Արդե՞օք պէտք է յիշեցնել, թէ 2006 թուականին, Լիոնի մէջ, թուրք ժխտողական ցուցարարներ բախեցան ֆրանսացի աշակերտներու: Արդե՞օք պէտք է սպասենք որ «Թալաթ Բաշա» կոմիտեները ձեռնարկեն քայլարշաւներու ի պատիւ «Թուրք Հիթլեր»ին ինչպէս ըրին Պերլինի մէջ :

Մեզի համար անհասկնալի է «Ազատութիւն Պատմութեան Համար» համախմբման դիրքորոշումը, խափանելու համար «յիշատակի» օրէնքները : Ինչո՞ւ այս համախմբումը չի հակազդեր թուրք կառավարութեան խամանիկներ դարձած ժխտողներուն, այլ արժեք կը հանդիսանայ հայ դատի աշխատանքներուն: Այս համախմբման որդեգրած դիրքորոշման պատճառաւ թուրք կառավարութիւնը կը մնայ անդորր, ինչպէս նաեւ Ֆրանսական Ազգային Ճակատի վերաբնիչները (révisionniste), Կեսսօի օրէնքին խափանման պահանջքին առնչութեամբ :

Ճամբան երկար է : Բայց Երիտասարդութիւնը պատրաստակամ : 2000 թուականին, 150 օրեր շարունակ տեւած նստացոյցերը օժտուեցան յաղթանակով : Երիտասարդութիւնը հոն էր 2000 թուին : Երիտասարդութիւնը հոս է այսօր : Հոս է Հոկտեմբեր 15էն ի վեր : Հոս պիտի ըլլայ մինչեւ ՅԱՂԹՆԱԿ :

«27 Հոկտեմբեր 1999ի սպանողը»

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, ՆԱԶԱՐԲԷԿ Երիտասարդական Միութիւնը, Հոկտեմբեր 27, 2008ին, կազմակերպեց «կլոր սեղան» մը, նիւթ ունենալով, նոյն օրը, ԻՆՆը տարիներ առաջ պատահած, Հայաստանի Ազգային Ժողովի դահլիճ ներխուժած վեց մարդասպաններուն ազգավնաս արարքը :

Յարձակումը տեղի ունեցաւ «կառավարութեան ուղղուած հարցումներու» նիստի ընթացքին : Եղան ՎԵՑ գոհեր եւ ՀԻՆԳ վիրաւորներ : Սպանուեցան՝ Վարչապետ՝ ՎԱԶԳԷՆ ՍԱՐԳԻՍԵԱՆ եւ Ազգային Ժողովի Նախագահ՝ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃԵԱՆ :

Կլոր Սեղանի նպատակն էր վերյիշել տուեալները, տեղեկացնել Երիտասարդութեան այն հատուածը, որ անընդունելի կը գտնէ նման արարք եւ առիթը ներկայացնել հետաքրքրուած ու տեղեկ լսարանին, հարցումներ ուղղելու ազատ լրագրող ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍԵԱՆԻՆ, որ հեղինակն է բազմաթիւ վերլուծական յօդուածներու եւ «Դիտորդի Վարկած»ներու շարքին :

Դասախօսի առաջարկով, հարց ու պատասխանները եղան ելոյթի ընթացքին, ընդմիջելով պատահարներու հերթական բացատրութիւնները : Այս ընելով, ունկնդիրները կարողացան կարծիքներ փոխանակել եւ միտքեր արծարծել : Անոնց աշխոյժ մասնակցութիւնը եզակի դրութիւն մըն էր որ զնահատուեցաւ ներկաներուն կողմէ : Իսկ Պարոն Ղուկասեան օգտուելով պաշտօնական եւ քրէական փաստաթղթերու օրինակներէ պատասխանեց ամէն հարցումի : Անոր հմտութիւնը «27ի հարց»ով անվիճելի է :

ՍԴՀԿԻ ՆԱԶԱՐԲԷԿ Երիտասարդական Միութիւնը նախաձեռնած էր այս կլոր սեղանին, առիթ տալու համար ազգանուէր լրագրողի մը որ ենթարկուելէ ետք սպանալիքի եւ ֆիզիքական ահաբեկումի ինքզինք գտած է Ֆրանսա, քաղաքական ապաստանեալի վիճակով :

ՍԴՀԿԻ ՆԱԶԱՐԲԷԿ Երիտասարդական Միութիւնը ջատագով է ԽՕՍԳԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ, որ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ սիւներէն է մանաւանդ Հայաստանի մէջ ուր մարդկային իրաւունքներու պաշտպանութիւնը երկար համբալ ունի կտրելիք :

La tuerie du 27 octobre 1999

Nazarpek, « Jeunesse Hentchakian », a organisé sa première table ronde le 27 octobre 2008, soit 9 ans jour pour jour après qu'un commando armé de six hommes ait fait irruption à l'intérieur du Parlement arménien et ouvert le feu sur les hommes politiques présents en pleine séance de questions au gouvernement.

L'assaut avait fait huit morts et cinq blessés. Parmi les victimes, se trouvaient le premier ministre Vazgen Sargsian et le président de l'assemblée nationale, Karen Demirdjian.

L'objectif de cette table ronde était d'une part de rappeler les faits aux jeunes générations arméniennes qui souhaitent s'informer sur le sujet et d'autre part de permettre à un public averti de poser toutes les questions souhaitées à un spécialiste, Vahagn Ghougassian, journaliste-freelance et auteur de plusieurs ouvrages sur la "tuerie du Parlement".

Dès le début de son intervention, M.Ghougassian a demandé au public d'interrompre son exposé pour poser des questions et susciter ainsi un débat qui se voulait factuel et uniquement porté sur la tuerie du 27 octobre. Les échanges vifs ont permis à M.Ghougassian de démontrer sa connaissance du dossier et donner ainsi plus de force et de crédit à ses analyses et son point de vue.

Nazarpek tenait particulièrement à donner une tribune à ce journaliste qui était menacé chez lui en Arménie et qui a obtenu le statut de réfugié politique en France. Ainsi, l'association de jeunesse arménienne entend soutenir la liberté d'expression qui est une des valeurs fondamentales de la démocratie, et compte, autant que faire se peut, renforcer l'Arménie par la défense de ces valeurs.

ԴԷՊԻ ՅԱՂԹԱՆԱԿ-TEBI HAGHTANAG-LA VICTOIRE
Périodique—bulletin d'information
Խմբագրական Կազմ-REDACTION
BADEM Chaké, BADEM Kegham, BEDIK David,
HOVAKIMIAN Hovakim, SILAHLI Saro, SIRADAG Aren
TASCIOGLU Alex, SATCHLIAN Kévork
HAGHTANAG
c/o CJA, Place ACHTARAK, 2-2Bis Bd Carnot,
94140 ALFORTVILLE
Tél: 01 43 76 14 45 www.haghtanag.fr

DATES A RETENIR :

— 7 décembre 2008 à 16 :00 : Tremblement de Terre de Spitak

Le 7 décembre 1988, un séisme de 6,9 sur l'échelle de Richter dévaste la région de Spitak.

En moins de 8 secondes, environ 25 000 arméniens trouvent la mort, pour la plupart sous les décombres des bâtiments non conçus pour résister à un tel séisme.

Nazarpek, jeunesse HENTCHAKIAN, commémorera la 20ème année de cette catastrophe en projetant un documentaire de la BBC et deux poèmes cinématographique de Serge Avédikian.

Nous vous attendons nombreux au Centre de jeunesse Arménien, Place Achtarak à Alfortville **le dimanche 7 décembre 2008 à 16h.**

— 31 décembre 2008 de 21 :00 à l'Aube : NOR DARI 2009

Réservez vos places pour fêter le Nouvelle An 2009, dans une ambiance arménienne, autour des plats orientaux, avec GAGHANT BABA et Tombola au Centre de Jeunesse Arménien, 2-2Bis Bd Carnot, ALFORTVILLE.

Les places sont limitées. PAF.

Réservations & Renseignements: www.cja-france.org Tél: 0612750531

— 10 janvier 2009 SOIREE DU NOEL ARMENIEN

GAIDZ- Nor Serount Association Culturelle présente le Samedi, 10 Janvier 2009, la SOIREE DU NOEL ARMENIEN sur le Bateau « PLAY TIME », 6, quai Jean Compagnon, 94200 IVRY s/ SEINE

Réservations & Renseignements : www.gaidz.fr

Tél: 0624781559 & 0628524837

PROCHAINEMENT

— Calendrier 2009 du Centre de Jeunesse Arménien